

396
S-20 1928

120-10

ՏԵՍՐԱՇԱՐ 1

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ

ՏԱՆ ՏԻԿԻՆԸ



ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԻՒՆ

396
5-20

ԿՈՉԱՐԵԿ ՏՊԱՐԱՆ

Ապրիլ 1928

396

ւ-20

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Վատարանդի Հայութիւնն ամէն տեղ՝ իր Փիզիքական գոյութեան պահպանման և տնտեսական վերաշինութեան հետ, ու քերես աւելի զգալի չափով մը, պէտք ունի հոգեշէն սնունդի — իր ցեղային և կրօնական աւանդութեանց ներշնչումին, իր ընտա-

նւ մեր ժողովուրդի այս պէտքը՝ դոյզն չափով մը գոնէ, յրացնելու համեստ առաջադրութեամբ է որ Հայ Կրքական Հիմնարկութիւնն կը ձեռնարկէ հրատարակութիւնը ՏԵՏՐԱՇԱՐԻ մը, շահեկան ու շինարար նիւթերու շուրջ, գրուած հեղինակաւոր անձանց կողմէ, և կամ՝ քարգմանարար:

Հայ ծանօթ բարձրաստիճան եկեղեցական մը իր սրտին շատ մօտիկ գտած ըլլալով մեր այս առաջադրութիւնը՝ բարեհամած է ի զիր առնել շահեկան գրութիւնը յօգուտ մերագնէից:

ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՇԿՈՒԹԻՒՆ



13 AUG 2013

56.208

ՏԱՆ ՏԻԿԻ ՆԲ

«Խնչպէս ոսկի սիւները արծարէ
խարիսխներու վրայ, նմանապէս կա-
յուն կնոշ ոտքերը հաստառուն են
գարշապարներուն վրայ:»

ՍՈՂՈՄՈՆ

Հոռմի մէջ Ապակեան ճանապարհին վրայ երեւան
հանուած բազմաթիւ գերեզմաններէն գտնուած է Հը-
ռոմայեցի տիկնոջ մը գերեզմանը, որուն արձանա-
գրութիւնը անոր գրուատիքը կ'ընէ սա երկու բառե-
լով. «Domni mansit» — Իր տունին մէջ ապրեցաւ»:
Հաւատարմութեամբ տունը պահպանելը ու զայն սիրե-
լը մի՞թէ կնոջ մը համար այնքան հազուադիւտ ու
այնքան կարեւոր առաքինութիւն մըն է, որ զայն դըր-
ուատելու համար գերեզմանին վրայ գրոշմելու ուրիշ
արձանագրութիւն չեն գտած, բայց միայն՝ Իր տու-
նին մէջ ապրեցաւ:

Փորձ մը պիտի ընեմ համոզելու այսօրուան Հայ
մայրերը՝ թէ տանտիկնոջ մը համար, որ տնտեսու-
թեան մը գլուխը կը գտնուի, տունը սիրելը, տունէն
ախորժիլը եւ տունին մէջ նստիլը թանկագին առաքի-
նութիւն մըն է, առաքինութիւն մը՝ «որուն պարտաւոր
է ձգտիլ ու ստանալ ամէն զինով»:

Տեսնենք ուրեմն թէ ո՞ր կինն է տանտիկին, ի՞նչ է
իր պարտականութիւնը ու ի՞նչ բաներէ պէտք է հե-



63405-67

ոռւ մնայ, որպէսզի ուրիշներ ըսեն իրեն համար. Ահա-
ւասի'կ Տանտիկին մը:

Այն է տանտիկինը, որ հաճութեամբ ու սիրով
տունին մէջ կը մնայ ու դուրս չելլեր, մինչեւ որ ան-
համեշութիւն մը չատիպէ: Ճշմարիտ տանտիկինոջ
ամենամեծ հաճոյքն է իր սիրած տունին մէջ մնալը:
Անիկա դժկամակութեամբ դուրս կ'ելլէ ու կարելի
փութով կը վերապառնայ, որովհետեւ հոն միայն հան-
գիստ կը զգայ ինքինքը:

Տանտիկինը այն կիներէն չէ, որոնց կարելի է
հանդիպիլ ամէն տեղ, որոնք հազար պատճառանքներ
կը յօրինեն տունին բացակայելու, հազար առիթներ կը
ստեղծեն այցելութիւններ տալու եւ ընդունելու, պը-
տոյաներու կ'ելլէն շարունակ, իսկ եթէ ստիպուած ըլ-
լան տունին մէջ մնալ, կը ձանձրանան եւ սիրտով ու
երեւակայութեամբ դուրսերը կ'ելլան: Տանտիկինը ե-
թէ քաղաքի մէջ բնակի, չի յաճախեր թատրոններ,
բազմաժիոր ու աշխարհիկ զրոսավայրեր, չի գտնուիր
երեկոյթներու եւ տօնախմբութիւններու: Իսկ եթէ
գիւղն ըլլայ, չէք տեսներ որ օրուան մէծ մասը անցնէ
մէկ դրացիէն միւսին մօտ կամ երկար ժամեր վասնէ
անպէտք շաղակրատութիւններով:

Եւ սակայն տանտիկին ըլլալ երբեք չի նշանակեր
ըլլալ այլամերժ ու մարդատեաց: Տանտիկինը, որուն
նկարագիրը կուտանք հոս, դիտէ չնորհալի եղանակով
յարմարիլ պատշաճութիւններուն ու յարգելի ընծայել
ինքինքը: Ան ետ չի մնար այնպիսի այցելութիւննե-
րէ, զոր կը պարտադրեն փափկանկատ վայելչութիւնը
կամ մարդասիրական պարտականութիւն մը ու զայն

կը կատարէ անձանձրոյթ ու անտրտունջ: Բայց վեր-
ջապէս տունէն դուրս ուր ալ գտնուի, խորհրդաւոր
ուժ մը ու քաղցր ձայն մը կարծես զինք դէպի տուն
կը կանչեն: Նման այն անուշ ջուրերուն, որ կանաչա-
գեղ ու ծաղկազարդ հովիտներու մէջէն օձապտոյտ
ընթացքներ կատարելէ ետք՝ վերստին կը դառնան այն
լիճը, ուրկէ դուրս ելած էին, տանտիկինն եւս, ինչ
ալ ըլլան դուրսի հրապոյըններն ու զրոսանքները, իր
տունին ձամբան կը բռնէ փոյթեռանդն ու զրեթէ ներ-
քին բնագրով մը:

Տանտիկինը իր տունը կը մնայ, որովհետեւ սիրե-
լի ու հաճելի է ան իրեն ու մէծ խնամք կը տանի որ
այդ տունը իրեններուն համար ալ ըլլայ հաճելի ու
հրապուրիչ: Անիկա, ըլլայ հարուստ կամ նուազ բա-
րեկեցիկ, կը չանայ որ տունին մէջ տիրեն մաքրութիւն
ու կարգապահութիւն: Տանտիկինը գիտէ ամէն բանէ
օգուտ քաղել: Եթէ ունենայ աղքատիկ ու հինգած կա-
րասի մը, անանկ չնորհ մը ու վայելչութիւն մը կու-
տայ անոր, որ նոյնիսկ սիրցնել կուտայ ժամանակէն
ու գործածութիւնէ մաշուած այդ առարկան: Օգուտ կը
քաղէ ոչինչէն զորօրինակ՝ նորոյթէ ինկած անպէտ
ու անդործածելի բանով մը գիտէ զարդարել սենեակ-
ները ու նոյնիսկ անմեղ պերճանք մը գնել անոնց մէջ: Անդադար աչքէ կ'անցնէ տունին ամէն անկիւնները,
բան մը չի խուսափիր իւր ուշագրութենէն, ամենայն
ինչ կարդի կանոնի կը դնէ, կը մաքրէ, կը կարկտէ,
կը նորոգէ ու բան մը չի փնտաներ կամ չի կորսնցներ,
եւ այլ՝ տունին համար խնայողութեան աղբեւր մը
կ'ըլլայ: Երբ ուրիշներ ահազին ժամանակ կուտան պը-

տուաներու, այցելութեանց ու անպէտ հանգերձանք-ներու, ինք՝ տանտիկինը՝ այդ ժամանակը կը գործածէ միմիայն տանը օգտին:

Կան կիսեր որ թանկադին ժամեր կը վատնեն ու տակաւին կը գանդատին թէ ժամանակ չունին տունին նորոգութիւններն ընելու եւ հանգերձարանը աղէկ վիճակի մէջ պահելու: ԶԱՆ մտածեր թէ սա մուժակը, զգեստը կամ ձերմակեղէնը կարելի է տակաւին զործածել եւ մէկ կողմ կը նետեն ու նորերը կը գնեն, ինչ որ պատճառ կ'ըլլայ ծանրաբեռնելու տանը պիտածէն: Քանի մը սէնթի կամ տօլարի աւելորդ վատնումը նշանակութիւն չունի, կ'ըսեն: ԶԵՆ մտածեր սակայն՝ թէ ինչպէս պղտիկ վատակները մեծ դետեր կը շնեն, նոյն-պէս պղտիկ ծախքերը մեծերու դուռ կը բանան: Իր տունը սիրող ու անոր խնամք տանող կինը, կասկած կած չկայ թէ կարգապահ, մաքրաներ ու խնայող կին մըն է. երեք յատկութիւններ, որոնք անհրաժեշտ են օրինակելի տնտեսութիւն մը շտկելու եւ տանը բարեկեցութիւնը յօրինելու համար:

Մի՛ մեղադրէք զիս, ո՛վ մայրեր, այսքան մանրամասնութեանց մէջ մտնելուս համար: Մտածեց՛ք թէ չի կայ չնչին բան մը, երբ ինդիրը առաքինութեան վրայ է: Ու ընտանիքի մօր մը համար ըլլալ տանտիկին, նորէն կ'ըսեմ, մեծ ու զլիսաւոր առաքինութիւն մըն է:

Նոյնիսկ եթէ զրազումներն ու պաշտօնը գուրս ել-լել ստիպէն, տանտիկինը դարձեալ կը սիրէ իր տունն ու տնտեսութիւնը: Ի՞նչ ցաւով ամէն առտու անիկա կը մեկնի սիրելի տունէն ու ի՞նչ ուրախութեամբ ի-

րիկունները ներս կը մտնէ: Տեւականօրէն հոն բնակի կամ ոչ, դարձեալ հոդ կը տանի կարգապահութեան եւ մաքրութեան ու հաճելի մթնոլորտ մը կը ստեղծէ եւ տունը սիրելի կ'ընծայէ ամուսինին ու զաւակներուն, ինչ որ անգնահատելի յաջողութիւն մըն է կնոջ մը համար:

Դուրսի դործերն ու աշխատանքները, առուտուրի կամ պաշտօնի դժուարութիւններն ու մտաստանչութիւնները ամբողջ օրը յոդնեցուցած ու քամած են այրը: Երբ ան ունենայ տուն մը մաքուր, խաղաղիկ ու բարեկարգ, մէկ խօսքով՝ բոյն մը, ուր կարենայ յոդնութիւնը անցնել եւ հանդչիլ, երեկոնները ուրախութեամբ ու սիրով պիտի փութայ հոն, ինչպէս յոդնաբեկ թռչունը ճռուղելով կը մտնէ մամուաչէն իր բոյնին մէջ: Թանկագին գորգերը, նրբաքանդակ կարասինները, փնտուած ու հազուազիւտ անօթները եւ ճոխ ու բազմախորտիկ սեղանը չեն որ տունը սիրելի կ'ընեն ամուսինին, այլ ներքին բարեկարգութիւնը, մաքրութիւնը, իրերու կարգով կանոնով զասաւորումը ու ժամանակին պատրաստուած պարզ բայց համել ընթրիք մը: Կարեւորը ասոնք են, զոր հոգածու կին մը կրնայ հայթայթել նոյնիսկ ամենահամեստ պայմաններու մէջ, ըլլալով ինք նոյն ատեն զուարթ ու գոհունակ եւ սիրելի ու անձնուէր իրեններուն հանդէպ: Եւ երբ ամուսինը տեսնէ իր կնոջ տունին վրայ ունեցած այս սէրն ու յարումը, այն ատեն տունը իրեն ալ հաճելի կը զառնայ ու գործէն արձակուի թէ չէ, հոն կը փութայ ու միտքէ իսկ չանցուններ կը կէմներու, սրճարաններու, պանդոկներու եւ կապելաններու մէջ փնտուելու

այն գոհացումն ու հաճոյքը, զոր աւելիով կը գտնէ արդէն տունին մէջ: Այո՛, կարգապահ, մաքրասէր ու խնայող կին մը կրնայ շատ դիւրութեամբ տունին կապէլ ամուսինը: Երբ տեսնենք ընտանիքի հայր մը, որ գործէ գուրս ժամանակները տունը կ'անցունէ, իննառուն առ հարիւր պատճառն այն է, որ իր կինը խնայամէր, զուարթաքարոյ, բարի ու տանտիկին կին մըն է:

Զերմապէս իր տունը սիրող կնոջ մը առաւելութիւնն ու արժանիքը մեծ ու անդնահատելի են նիւթական ու բարոյական կրկին տեսակէտներով:

Տունին նուիրուած կին մը կը փայլի կատարեալ, անբասիր ու քրիստոնեայ կեանքով մը: Տանը գործերուն հետամուտ ու ջանասէր կինը վտանգներէ զերծ կը մնայ, անոր սիրտն ու միտքը չեն ենթարկուիր արտաքին աղղեցութիւններու եւ չի հանդիպիր մոլորանքի ու փորձութիւններու: Թիթեռնիկը, որ անդապար մէկ ծաղիկէն միւսը կը թռչի, ուշ կամ կանուխ զոհը կ'ըլլայ իր անհեռատեսութեան: Այսպէս ալ ամբողջ օրը դուրսերը գեղերող ու մէկ տունէն միւսը թռչտող կնոջ սխալ մէկ քայլը մէկէ աւելի ծուղակներու ու փորձութիւններու մէջ կը ձգէ զայն: Ի՞նչպէս կ'ուզէք որ օրուան մեծագոյն մասը դուրսերը անցնող կինը կարողանայ աշխատանքի ու ինքնամփոփումի պահեր ունենալ: Այդպիսի կնոջ մը սիրտն ու միտքը, իր տեսածներուն եւ լածներուն աղղեցութեան տակ, լցուն կ'ըլլան հաղար տեսակ փուծ ու սնոտի խորհուրդներով: Այդ պարագային՝ շատ բնական է որ հազիւ ժամանակ կը դանէ հասնելու նիւթական ամենաանհրաժեշտ գործերու եւ ժամանակ չ'ունենար իւր հոգեկան

պէտքերուն յատկացնելու: Իսկ ընդհակառակը տանտիկինը, չնորհիւ իր կանոնաւոր կեանքին, առոտուն կանուխ կարթննայ ու մտամփոփ եւ չերմեռանդ պահ մը կը նուիրէ Աստուծոյ, սիրտն ու հոգին վեր կը բարձրացնէ եւ Տիրոջ պաշտպանութեան կը յանձնէ իր սիրելինները: Ո՞չ, ի՞նչ քաղցր ու սրտառուչ է Երկինքի հետ իր խօսակցութիւնը. «Տէ՛ր, կը մըմնջէ, օրհնէ՛ ամուսինս ու զաւակներս, պահպանէ՛ զանոնք, թոյլ մը՛ տար որ գերախտութիւն մը պատահի անոնց: Մի՛ հեռացներ բարի ու առաքինի կեանքէ ու լիացուր զանոնք քու չնորհովդ, ինչպէս որ ես կը լիացնեմ իմ խընամքներովս: Միշտ վառ պահէ՛ հաւատքի ջահը սիրելիններուս հոգիններուն մէջ ու այնպէս ըրէ՛, որ չկարողանան ասլրիլ առանց Քեղի»: Որքա՞ն գեղեցիկ է խօսիլ այսպէս Աստուծոյ հետ սրտի խաղաղութեան մէջ եւ գգալ ներկայութիւնը Անոր, որ իբրեւ Հայր բարեգութ միշտ պատրաստ է լսելու մեր աղօթքներն ու աղերսները: Ի՞նչ մեծ տարբերութիւն Աստուծոյ հետ այս խօսակցութեան ու աշխարհի մարդոց հետ անպէտ, փուծ ու զատարկ խօսակցութիւններու միջեւ:

Բարեկալաշտ ու առաքինի կին մը, որ տունին հոգերով գրաւուած է, միեւնոյն ժամանակ անձնուէր կ'ըլլայ հանդիպ իրեններուն: Անոր գլխաւոր զբաղումըն է հսկել զաւակներուն վրայ, դաստիարակել ու կերտել անոնց նկարագիրը ու վարել տունին տնտեսութիւնը օրինակելի կարգով ու խնայողութեամբ: Անգիտէ սանձ դնել լեզուին եւ թոյլ չտալ որ բարեկըրթութեան դէմ խօսք մը թռչի բերանէն եւ ուրիշներու չարախօսութիւններն ու բամբասանքները տհաճու-

թիւն կը պատճառեն իրեն : Եթէ բարեկեցիկ վիճակ ունի , կ'աշխատի սիրայօժար աղջատներու համար : Իր պարապոյ ժամերը կը նուրիէ անօդնական ծերուկի մը կամ չքաւոր որբուկի մը ճերմակեղէններ կարելու եւ գուլպաններ հիւսելու , փոխանակ ժամավաճառ ըլլալու անօդուտ այցելութիւններով , անշահ ու վնասակար վէպերու ընթերցումով եւ դատարկ ու երկար շաղակատութիւններով :

Մաղիկներ կան , որոնք եթէ ջերմանոցի մը գաղջ եւ անուշ մթնոլորտը փոխադրուեն , աւելի կ'աճին ու կը գեղեցկանան : Ահաւասիկ պատկերը ընտանիքի մօր մը : Անիկա եթէ կ'ուուէ աճիլ ու զարգանալ առաքինութեամբ ու գեղով , պէտք է մնայ ընտանեկան յարկի անուշ ջերմանոցին մէջ :

«Նմանութիւն Յիսուսի» զիրքին մէջ զլուխ մը կայ սա վերնագրով . Սէր առանձնութեան եւ լուրեան : Կ'ուգեմ քաղել անկէ քանի մը տողեր , որ շատ գեղեցիկ կերպով կը հաստատեն ըսածներս ու կարծես յատկապէս գրուած ըլլան տանտիկիններու համար :

«Եթէ խոյս տաս աւելորդ զրոյցներէ եւ ունայն շրջագայութիւններէ եւ աշխարհային անպէտ լուրերէն , բաւական ժամանակ պիտի գտնես բարեկաշտ խորհրդածութեանց նուրիելու : Ամէնէն մեծ սուրբերը կը խորչէին՝ ըստ կարելոյն՝ մարդոց կենակութենէն ու նախամեծար կը համարէին ապրիլ միայն Աստուծոյ հետ : Ճին իմաստասէրներէն Սենեկա ըսած է . «Քանի անդամ որ մարդոց մէջ եղայ , զարձայ անոնց քովէն նոււազ մարդ եղած» : Ասոր փորձը կ'ունենանք յաճախ երկար խօսակցութիւններէ ետք : Բո-

լորովին լրելը չափաւոր խօսելէն ուկրին է . ինչպէս նաեւ դիւրին է տունին մէջ դադարիլը դուրսը անձնապահ ըլլալէ : Սենեակիդ մէջ պիտի գտնես ինչ որ շատ անդամ կորանցուցած ես դուրսերը : Սենեակին մէջ դադարիլը քաղցր է , անկէ դուրս զեղերումները տաղտկութիւն կը բերեն : Եթէ անդամ մը այս բանը սովորութիւն ընես , այն ատեն սենեակիդ քու սիովիարար ու հաճելի մտերիմդ կ'ըլլայ : Լուրթեան եւ հանգիստի մէջ կը զարգանայ եռանդուն հոգին եւ կ'ընտանիայ Արարչին այն չափով , ինչ չափով որ օտարանայ աշխարհի աղմուկներէն : Զգայական իղձերը զրօսանքներու կը հրապուրեն , սակայն երբ այդ ժամը անցնի՝ ի՞նչ կը մնայ . միայն խիզճի ծանրութիւն եւ միտքի ցրուում : Ուրախութեամբ տունէն ելլողը՝ տըխուր գարձ կ'ունենայ ու երեկոյեան խնդամիտ ժամանցին տիսուր առաւոտ մը կը յաջորդէ : Սնուտի բաները սնոտիներուն ձգէ՛ եւ դուն Աստուծոյ հրամաններուն ունկնդիր եղիր : Գոցէ՛ դուռները վրադ եւ քու սիրելի Յիսուսդ կանչէ՛ . Անոր հետ եղի՛ր սենեակիդ մէջ , ու հոն աւելի խաղաղութիւն պիտի գտնես քան այլուր : Եթէ տունէդ չելլէիր եւ դուրսի չփոթները չըլլէիր , լաւ եւս խաղաղութիւն պիտի վայելէիր : Յորչափ ախորդիս լսել նոր լուրեր անոնք անխուսափելիօքէն պիտի խոռվեն հոգիդ :» (Նմանութիւն , Գիրք Ա . թլ . 20) : Ուրքան ստոյդ են այս խօսքերը :

Ուրեմն , ո'վ Հայ տիկիններ , եղէք ճշմարիտ տանտիկիններ : ինչքան ալ համեստ ըլլայ տուներնիդ՝ սիրեցէ՛ք ու ջանացէ՛ք քաղցր ու հաճելի ընծայել զայն : Այո՛ , սիրեցէ՛ք ձեր տունը եւ բուրումնաւետեցէ՛ք զայն

սիրոյ եւ խնամքի, առաջինութեան ու բարեպաշտութեան անուշահոտութիւններով, բան մը՝ որ անբաժան պէտք է ըլլայ հայ-քրիստոնեայի ընտանեկան յարկէն։ Եթէ դուք սիրէք տուներնիդ, ձեր ամուսինն ու զաւակներն ալ պիտի սիրեն ու պահպանն զայն։ Սիրեցէ՛ք ձեր տունը, եւ դուք չպիտի ունենանք ո՛չ յոգնեցնող ձանձրոյթ; ո՛չ ընկճող վհատութիւն, ո՛չ սրտամաշ տիրութիւն եւ ո՛չ կեանք թունաւորող նախանձ ու ատելութիւն։ Սիրեցէ՛ք ձեր տունը, պահեցէ՛ք զայն հաւատարմութեամբ ու վստահ եղէք թէ տունն ալ, եր կարգին, ձեր հաւատարիմ պահպանը պիտի ըլլայ։ Սիրեցէ՛ք ձեր տունը եւ ըրէք զայն միջավայր մը աշխատութեան ու աղօթքի, ու այն ժամանակ տունը պիտի ըլլայ սրբարան մը աստուածային օրհնութեան ու շնորհաց եւ անուշ ջերմանոց մը սիրոյ եւ առաջինութեան։ Սիրեցէք ձեր տունը ա՛յնպէս, որ ձեր սիրելիները կարողանան ձեր կեանքը խտացնել այն երկու բառերուն մէջ, որ արձանագրուած է Հռոմայեցի տիկնոջ գերեզմանին վրայ։ — «Domni mansit — իր ՏՈՒՆԻՆ Մէջ ԱԳՐԵՑԱԼԻ»։

* * *

*** «Զեմ ուզիր որ գրութեան տակ պահպան երեի; Երէ այս գրուած ենի կարողացայ շինիչ եւ օգտակար ինս մը տալ մեր Հայ Տիկիններուն, ա՛յն բոլոր ըլլայ վարձակական ինին։»



— 14 —

ՀՀ Ազգային գրադարան



NL0236246

56.208